

եղաւ, պաշտպանեց իրենները, խափանեց բոլորուէր սրբուելու և արբենալու համար զմայլական նեկտարով։

Լեռնցիք՝ լիովին ըմբռնեցին խաչն ու իր ճառին իմաստը, ասոր համար իրենց վիշտին մէջ միսթարուեցան, համբերութեան և գոհաբերութեան կարեորութիւնն ըմբռնեցին։

Խաչի Երևման հրաշքը անոնք տեսան իրենց հոգւոյն աչքերով։ Զերմութեան եւ խանդավառութեան կարօտ եղողները կայծ առին անոր իմանալի ճառապայթներէն։

Խաչի բունին տակ, մազադարեայ ձեռագիրներու նկարագեղ խորհներու գրայ տեսնուածին պէս, զգացական մրկումներէ տապկուող այժեամեմերու այս հօտը, ապրուափ ամէն հնարաւորութիւն զուրկ այս լեռնային աւազանէն աւելի խաչին բունէն յորդող անմահական ազրիւթին չուրչը կը

բոլորուէր սրբուելու և արբենալու համար զմայլական նեկտարով։

Տէկարներ էին անոնք, կ'ապաւինէին Աստածոյ զօրութեան, զատապարտուած էին մարդոց կողմէ կը սպասսն ապատութեան, Շնորհօք Փրկչին, և փրկութեան դործիք հանդիսացող սուրբ խաչին, անոնք գտնան իրենց փնտուած ազատութիւնը։

Ահա թէ ինչպէս ստուգին Տկարն Աստուծոյ զօրապյն է խան զմարդիկ։ Ահա թէ ինչպէս Աստուած ընտրելով աշխարհի որպարները ամէցու հօրները։

Օրհնութիւն Ձեզ, Երանեալ Աստուած-ընտիր տկարներ։

Փա՛ռք ենց Աստուած, փա՛ռք ենց Տեր։

Փա՛ռք սուրբ խաչիդ, ալելուիա։

ԶԳՈՆ ՎՐԴ. Տէ՛Ր ՅԱԿՈՒՅԵԱՆ

ՄԱՐԵՑԱԻ ԿԱՆԹԵՂԻՆ ՄԷՋ ՊԼՊԼՈՒԻՆ

Մարեցաւ կամբեղին մէջ պլպլուն

Ձերն աղօս։ Ապաւենն արցունիի

Կը բաւէ՞ որ բացուի յուեւուն

Տաղը սուրբ, բռչնազիր ու ոսկի։

* *

Անձրեւ կուզայ, զուրը կ'երգէ, կ'երգեն ծառեր,

Զամն և պայխս։ Կը կարգայ սուրբ աւետարան,

Հին հաղցրութիւն, ինչպիս ենցի վերագնել,

Երբ ծալիկներգ խամրած են ունչով մահուան... .

* *

Սև ինչ բնեմ այս հոգինվ,

Գալիեր զան բգրեսեցին... .

Ի՞նչ դիւրական զրմուսով

Անոր վերերը կը բուժուին։

* *

Ո՞չ հեեւար ու ո՞չ երգ մընացին։

Ամէն ինչ պատմւած է արդէն։

Բանտարկեալ բռչուն և այս հոգին,

Վիրաւոր ու ինկած երկինքն։

* *

Ցուրտ մոխիր է։

Բայց կեակին ես դեռ սրտիս մէջ դուն։

Վարդն է թօնած։

Բայց բզյլսիչ բուրմունք ես դեռ։

Երգն է լրած։

Բայց աղօրքն ես առաւօտուն,

Աւ մէկ զարկով կը բաքախին երկու սիրեր... .

ԱՐՄԵՆ ԵՐԿՈՉ